Souria
Quotidien Arménien
B.P. 814 TÉL. 13990
ALEP_SYRIE
ԱՐՏՕՆԱՏԷՐ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՏՆՕՐԷՆ
Յ. ԵԱԶՃԵԱՆ

ՍՈՒՐԻԱ
ՕՐԱԹԵՐԹ

سورية
جريدة يومية سياسية حرة
صاحب الامتياز ورئيس التحرير المسؤول
وانس يازجيان
حلب ص.ب ٨١٤ هاتف ١٣٩٩٠

ԺԱ. ՏԱՐԻ ԹԻՒ 4 (3191) ՈՒՐԲԱԹ, 22 ՅՈՒՆԻՍ 1956 Հեռ. 13990 ԳԻՆ 10 Ս. Դ.

ԵԾ ԱՆՀԱՄԲԵՐՈՒԹԵԱՄԲ ԿԸ ՍՊԱՍՈՒԻ ՇԵՓԻԼՈՎԻ ԺԱՄԱՆՈՒՄԻՆ

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ՇԱՏ ՄՏԱՀՈԳ ԵՆ

ՍՈՎ. ԵՏՕ-ԱՐԱԲ ՄԵՐՁԵՑՈՒՄԻՆ

առավարութեան հրաժարիլը կրնայ երեսփ. ընտրութիւններու դուռ բանալ

Դամասկոս.— Դամասկոսի պետական եւ քաղաքական շրջանակ- րուն ուշադրութիւնը կեդրոնացած է սովետ արտաքին Նախարար Շե- լովի այցելութեան շուրջ:

Պատասխանատու անձնաւորութիւն մը, հետեւեալ խիստ կա- որ մեկնաբանութիւնները ըրաւ Շեփիլովի այցելութեան շուրջ, ը- լով.—

«Սովետ արտաքին Նախարարին այցելութիւնը ինքնին բացառիկ ութ մըն է բոլորին համար: Սուրիա այս առիթէն օգտուելով իր տե- ակէտները յստակ կերպով պէտք է պարզէ Սովետներուն, ինչպէս և արեւմտեաններն ալ պէտք է լաւապէս ըմբռնեն թէ արաբական կիրները այլեւս վճռական քայլեր կ՚առնեն եւ անոնց բաժանումի սեկին քաղաքականութիւնը այլեւս հինցած է, ու չի համապատաս- աներ Միջազգային Ներկայ բարդութիւններուն եւ փոփոխութիւն- րուն:

«Ժամանակէ մը ի վեր արեւմտեանները մտահոգ էին Սուրիոյ ատմամբ, իսկ Ներկայիս այդ մտահոգութիւնը աւելի շեշտուեցաւ ը Սուրիոյ արտաքին Նախարարութիւնը Ընկերվարականի մը յանձ- եցաւ:

«Արեւմտեան երկիրները պէտք է իմանան թէ հիմնական փո- խութիւն մը չէ մտած Սուրիոյ արտաքին քաղաքականութեան մէջ, շարունակութիւնն է Սաիտ Ղազզիի արտաքին քաղաքականու- թեան, որ է բացարձակ չէզոքութիւն արտաքին աշխարհի հանդէպ:

«Կարելի է ըսել թէ, Շեփիլովի հետ տեղի ունենալիք խոր- րդակցութիւնները ոչ թէ համաձայնութեան մը գալու շուրջ պիտի յանան այլ ընդհանուր սկզբունքներու շուրջ համաձայնութիւն մը ցնելու պիտի նպաստեն:

Նոյն անձնաւորութիւնը աւելցուց թէ, Սուրիան կը հետա- քրքրէ հետեւեալ հարցերուն շուրջ խորհրդակցիլ Շեփիլովի հետ.—

1.— Պաղեստին, եւ Արաբներու իրաւունքը այդ երկրին մէջ:

2.— Ալճերիա: Այս երկրին հարցին շուրջ մենք եւ Սովետնե- րը հետ համաձայն ենք — ժողովուրդները իրաւունք ունին նց գոյավիճակը կերտելու եւ իմփերիալիզմին դէմ պայքարելու — սկզբունքին շուրջ:

3.— Զինուորական ուժերը: Հոս ևս Սովետներուն հետ համակարծիք ենք նկատի ունենալով որ զինուորական ուժերը իմփերիալիզմի գործիքներն են ու անոր նպատակներուն կը ծառայեն, ինչպէս նաեւ կ՚օգնեն ու կը պահպանեն Իսրայէլը:

4.— Տնտեսական հարցերը: Մեզ շատ կը հետաքրքրէ լայն դռներու բացումը մեր արտադրութիւններուն առաջ, որպէսզի արեւմտեան տնտեսական ճնշումին ենթակայ չըլլանք: Նոյնպէս մենք կրնանք ձերբազատուիլ արեւմտեան տնտեսական պաշարումէն, որպէսզի կարենանք ինքզինքնիս պաշտպանել Իսրայէլի դէմ: Հետեւաբար պատասխանատուները պարտաւոր են վերոյիշեալ հարցերը լաւապէս ուսումնասիրել ու պատրաստել, որպէսզի կարելի ըլլայ Շեփիլովի այցելութենէն օգտուիլ, առաւել իմանալ այն խորհրդակցութիւնները, որոնք տեղի ունեցան Շեփիլովի եւ եգիպտ. պատասխանատուներուն միջեւ, որպէսզի կարելի ըլլայ Շեփիլովի հասկցնել թէ արաբական երկիրները միակամ են:

Դամասկոս.— Այս առթիւ կը տեղեկացուի թէ, Շեփիլով Դամասկոս պիտի հասնի Ուրբաթ երեկոյեան ժամը 7ին:

Շաբաթ օր ան պիտի այցելէ Հանրապետութեան Նախագահին, խորհրդարանի Նախագահին եւ վարչապետին:

Նոյն օրը սովետ դեսպանատունը ընդունելութիւն մը պիտի ընէ ի պատիւ անոր. Նոյնպէս Ն. Վ. Նախագահը ճաշկերոյթ մը պիտի տայ:

Կիրակի օր, կէսօրուան ճաշը պիտի ընէ Խորհրդարանի Նախագահին հրաւէրով, երեկոյեան ճաշը արտաքին Նախարարին հրաւէրով:

Երկուշաբթի օր Նախագահին պիտի այցելէ հրաժեշտ առնելու, իսկ երեկոյեան օդանաւով Պէյրութ պիտի մեկնի:

Այս առթիւ մեծ պատրաստութիւններ կը տեսնուին, ժողովրդային եւ պաշտօնական ընդունելութիւններ կատարելու սովետ արտաքին Նախարարին, զոր կը ներկայացնէ այն երկիրը, որ բարձրացուց արաբական աշխարհի դէրքը եւ զօրացուց զայն ու ամէն առիթով կը պաշտպանէ արաբական ժողովուրդներու իրաւունքները:

աշարման վիճակն ու գրաքննութիւնը
ՎԵՐՋ ԳՏԱՆ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷՋ

ԳԱՀԻՐԷ.— Մօտ 100.000 հոգիէ բաղկացած խուռն մ բազմութեան մը խօսելով, Գնդապետ Կեմալ Ապ- լ Նասեր հաղորդեց որ վերջ գտած են պաշարման ճակն ու գրաքննութեան հաստատումը: Միաժամա- կ, կառավարութեան պետը յայտնեց թէ վերջ տրը- ած է նաեւ առանձնաշնորհներու դրութեան դրամատի- ութեան եւ ընկերային րդարութեան հաստատու- ն.

ովետ վարկե՞ր Ասուանի

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.— Պետական Քարտուղարութեան տգամախօսը մերժեց մամուլի ներկայացուցիչնե- ն աւելի մեկնաբանել այն տեղեկութիւնները, ո- նց համաձայն Սովետ Միութիւնը կարեւոր վարկ մը նալ առաջարկած է Եգիպտոսի Ասուանի ջրամբար- ին շինութեան գործին օգնելու համար:

Պատգամախօսը մերժեց նաեւ պատասխանել այն թակիցներուն, որոնք հարց կու տային թէ Գահի- ի ամերիկեան դեսպանատունը տեղեկութիւններ ղթա՞յթեր է Ուաշինկթընի ի մասին այն վարկին ր սովետ արտաքին նախարար Տմիթրի Շեփիլով աջարկած էր Կեմալ Ապտել Նասերի:

ներու Աթենք ալ պիտի հանդիպի

Նոր Տելհի.— Հնդկաստանի վարչապետ Փանտիթ հրու Աթէնքի օդակայանին մէջ հանդիպում մը տի ունենայ Յունաստանի վարչապետին ու արտա- ն Նախարարին հետ:

Ներու մէկ ժամուան համար պիտի իջնէ Աթէն- օդակայանը դէպի Լոնտոն ուղեւորութենէ առաջ, ուր պիտի մասնակցի Համագործակցութեան վարչապետ- ու խորհրդաժողովին:

Անգլիա ի՛նչ ծրագիր ունի Կիպրոսի կնճռին լուծման համար

Լոնտոն.— Լաւատեղեակ շրջանակներէ կը տեղեկացուի որ բրիտ. կառավարութիւնը այս շաբաթ Համայնքներու Տան ներկայացնէ Կիպրոսի կնճռին լուծման համար իր պատրաստած ծրագիրը:

Այս ծրագիրը կը նախատեսէ երեք կարեւոր կէտեր.

Ա.— Սահմանադրութիւն մը որ Կիպրոսի բնակչութեան տայ ներքին ինքնավարութիւն, որուն մանրամասնութիւնը պիտի քննուի կիպրացի որակաւոր ներկայացուցիչներու հետ:

Բ.— 10 կամ 15 տարուան ժամանակաշրջան մը նախատեսել, որմէ առաջ Կիպրացիք պիտի հրաւիրուին ազատօրէն իրենց խօսքը ըսելու ապագային մասին:

Կը հաստատուի միւս կողմէ, որ Լոնտոնի Թրքական դեսպանը յուշագիր մը ներկայացուցեր է բրիտ. արտաքին նախարարութեան, որով կը մերժէ Կիպրոսի հարցին շուրջ բրիտ. կառավարութեան պատրաստած ծրագրին կէտերը, առանց սակայն որեւէ նոր առաջարկ ներկայացնելու Թուրքիոյ կողմէ:

ՔԷՕՓՐՈՒԼՈՒ ՀՐԱԺԱՐԵՑԱՒ

Անգարա.— Թուրքիոյ արտաքին Նախարար Ֆուատ Քէօփրիւլիւ երէկ առաւօտ իր հրաժարականը տուաւ: Այս լուրը հաղորդուեցաւ հեղինակաւոր աղբիւրէ: Տակաւին յայտնի չէ թէ այս հրաժարականը պիտի ընդունուի՞ վարչապետ Ատնան Մենտերէսի կողմէ:

Քէօփրիւլիի հրաժարումին պատճառները տակաւին անծանօթ կը մնան:

110 Ֆրանս. օդանաւեր Հնդկաստանի

Փարիզ.— Հեղինակաւոր շրջանակներու մէջ կը հաւաստի որ անցեալ շաբթուան ընթացքին համաձայնութիւն մը գոյացեր է ընդմէջ Հնդկաստանի Ներկայացուցչին եւ «Միսթեր» տեսակի հետապնդիչներ շինող ընկերութեան միջեւ, այս օդանաւերէն Հնդկաստանի տրամադրելու համար:

Կ՚իմացուի որ այս համաձայնութեան հիման վրայ, յառաջիկայ երկու տարիներու ընթացքին Հնդկաստանի պիտի յանձնուին 110 «Միսթեր» հետապնդիչներ:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Սուրիահայ Եկեղեցապաշտպան Անկախ Ազգայիններու Համախմբումի վարչութիւնը իր գոյութեան առաջին օրէն Փետր. 20ի կուրբեամբ դատապարտելի «ընտրութեան» դէմ դիրք բռնող ու ստացաւ բազմաթիւ ազգայիններէ նամակներ որոնց մէջ անոնք իրենց սրտագին համակրանքն ու զօրակցութիւնը կը յայտնեն մինչեւ այսօր մեր ազգային կեանքը մենատիրաբար վարող խմբակցութեան գործունէութեան հակազդելու կոչուած Անկախներու Համախմբումին եւ կը խոստանան իրենց գործօն մասնակցութիւնը բերել եկեղեցւոյ անկախութեան համար մղուող պայքարին:

Մեզի հասած նամակներէն նոյնպէս ուրախութեամբ իմացանք թէ Սուրիահայ Եկեղեցապաշտպան Անկախ Ազգայիններու Համախմբումներ սկսած են կազմուիլ Սուրիոյ զանազան հայաշատ քաղաքներուն մէջ:

Վարչութիւնս հրապարակաւ շնորհակալութիւն կը յայտնէ բոլոր այն ազգայիններուն, որոնք անձամբ կամ նամակներով քաջալերեցին մեր գործունէութիւնը եւ խոստացան աջակցիլ ստեղծուած շարժումին, որուն միակ նպատակն է Հայց. Առաքելական Ս. Եկեղեցին հեռու պահել քաղաքական եւ կուսակցական ազդեցութիւններէ:

Սուրիահայ Եկեղեցապաշտպան
Անկախ Ազգայիններու Համախմբումի
ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Անհամաձայնութիւն նախարարներու միջեւ կառավարութեան յայտարարութեան շուրջ

Նախարարութեան մէջ յետադիմական տարրերը կը փորձեն ձախողեցնել ՍՈՒՐՕ-ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆԸ

ԴԱՄԱՍԿՈՍ.— Հակառակ անոր որ կառավարութիւնը Երեքշաբթի օր իր յայտարարութիւնը պիտի ներկայացնէր Խորհրդարանին կարելի չեղաւ զայն հասցնել եւ Խորհրդարանի նիստը Երկուշաբթի օրուան յետաձգուեցաւ:

Ուշացումին պատճառը նախարարութեան մէջ գտնուող յետադիմական տարրերու կողմէ տարուած աշխատանքն էր, որոնք կ՚ուզէին ամէն գնով ձախողեցնել արտաքին Նախարարին կատարելիք բանակցութիւնները սովետ արտաքին Նախարար Շեփիլովի հետ:

Այնպէս երբ ներկայ կառավարութիւնը կազմուեցաւ ընկերվարականները երկու պայման դրին անոր մասնակցելու.—

ա.— Ազգային Ուխտին գործադրութիւնը:

բ.— Սուրօ—եգիպտական միութիւնը:

Հետեւաբար այս հիման վրայ է որ կառավարութիւնը յանձնախումբին կողմէ յայտարարութիւնը պատրաստուեցաւ, Նախարարաց Խորհուրդի յետադիմական անդամները դժուարութիւններ յարուցանեցին: Անոնք պահանջեցին որ սուրօ—եգիպտական միութիւնը առանձինն չշեշտուի այլ անոր փոխարէն յիշատակուի արաբական միութիւնը, ինչ որ մերժուեցաւ ընկերվարական նախարարներուն կողմէ որոնք պնդեցին ամէն գնով յիշատակել սուրօ—եգիպտական միութիւնը:

Այսպէս կառավարութիւնը ներկայիս անորոշ վիճակի մը մատնուած է. հետեւաբար մինչեւ Երկուշաբթի եթէ համաձայնութիւն գոյանայ, խորհրդարանին պիտի ներկայանայ, այլապէս պիտի հրաժարի, ու արդէն Նեհրուի եւ Շեփիլովի հետ պաշտօնական բանակցութիւններն ալ աւարտած կ՚ըլլան:

Լաւատեղեակ շրջանակներու համաձայն, եթէ ներկայ կառավարութիւնը հրաժարի, Նախագահը պիտի լուծէ Խորհրդարանը եւ չէզոք անձնաւորութիւններէ կառավարութիւն մը կազմելով, ընտրութիւններու պիտի հրաւիրէ ժողովուրդը:

Քաղաքապետարանի ընտրութիւններու յետաձգումը եւ խորհրդարանը

ԴԱՄԱՍԿՈՍ.— Ներքին Նախարարութիւնը երէկ Խորհրդարանին յղեց քաղաքապետարանի ընտրութիւնները յետաձգելու որոշումը առ ի վաւերացում:

Ներքին նախարարը յետաձգումի որոշումին հետ կը յիշատակէ պատճառները, մասնաւորաբար ընտրական օրէնքին մտցուելիք փոփոխութիւններուն անհրաժեշտութիւնը:

ՍՏ. ԿՈՒՐՏԻԿԵԱՆ

ՀԱՅՐԵՆԻ ԼԵԳԵՆԴՆԵՐ

ՍԷՐԸ

Ոսկեծամը սարսափից սարդարի այդ զուարճութիւնից, երկիւղով քարացաւ պատուհանի առաջ։

Թողնելով այդ զուարճութիւնը՝ սարդարը մօտեցաւ աղջկան, պատուհանին դրուած սատափէ տուփից զարդեր հանեց և նրա ելևէջող կուրծքը զարդարեց թանկագին ադամանդներով, պատուիրեց անուշեղէն և զովացուցիչ օշարակ մատուցանել Ոսկեծամին, իսկ աշուղներին հրամայեց նուագել սիրոյ երգեր։

— Հուրի-մալա՜ք.— բացականչեց նա ու նորից փորձեց մօտենալ սովահար աղջկան։ Բայց աղջիկը նորից մնաց անդրդուելի։ Ո՛չ մի խոստում չէր հրապուրում, ո՛չ մի սպառնալիք չէր ընկճում նրան։ Սարդարական քանդակազարդ ու վարդաբոյր ապարանքի փոխարէն նա տենչում էր ի՛ր հայրենի կիսամութ խրճիթը, ի՛ր աղքատ ծնողներին, ի՛ր Երծուիին, որի սրնգի գայլայլը միշտ արձագանգում էր իր սրտում..

Մղկտում էր Ոսկեծամի սիրտը։ Նա լաց էր լինում։

Սարդարը հրամայեց աղջկան տանել իր հարեմը։

Դեռ ժամանակ էր հարկաւոր, որ աղջիկը մոռանար սիրածին, որպէսզի հնարաւոր լինէր ընկճել նրա կամքը և «հուրի-փերուն» ենթարկել իր ցանկութիւններին։

Խանը ծամածռեց դէմքը և աղջկան սպառնաց.

— Քեզ 3 օր ժամանակ. կամ կը դառնաս իմ կինը, կամ սիրածիդ կը տեսնես կախաղանի վրայ...

⁂

Ուշ գիշերին Ոսկեծամն անքուն նստել էր գետահայեաց պատուհանի առաջ և մութ մտորումների մէջ լսում էր լեռնային գետի շառաչն ու հառաչը։ Ահ ու դողը սրտում՝ նա մտածում էր սարդարի սպառնալիքի մասին, իր Երծուի մասին, ալեհեր ծնողների ու բախտի մասին։ Մի անգամ թէ հասնէ՜ր Արագածի լանջերը՝ իր Երծուիի մօտ, այլևս ոչ-ոք իրեն չէր կարող խլել նրանից...

Ոսկեծամը վանդակապատից նայում էր Արարատեան երկնքին, դիտում վայր ընկնող աստղերը և նրան թւում էր, թէ իր աստղը, իր բախտն է ընկնում երկնակամարից ու կորչում անհետ։ Այժմ երևի լաց են լինում ծնողները, և Երծուին էլ չի նուագում իր բլբուլ սրինգը...

Մտորումներից սթափուելով՝ Ոսկեծամը նկատեց, որ ներքինին քնել է և բաց թողել հարեմի դուռը։ Կայծակի արագութեամբ մտքով անցաւ՝ հրոյ ճարակ դարձնել պալատը, վրէժ լուծել և.

Յանկարծ դրսից լսուեց նուագի ձայն։ Նա լուռ ականջ դրեց. սիրտն սկսեց ուժգին բաբախել։ Այո, նա՛ էր, նա՛... Զորաբաշից ներքև, գետակի ժայռերի տակ նուագում էր Երծուին... Նուագում էր Ոսկեծամի սիրած մեղեդին... Նա իրեն էր կանչում... Բայց ինչպէ՞ս գնար, ինչպէ՞ս դուրս գար պալատից...

Ոսկեծամը երկիւղ ու սարսուռ զգաց. Իսկ եթէ իմանան ու ձանեն Երծուիին, կատարեն խանի սպառնալիքը...

Ամառային լիալուսին գիշերուան խաղաղութեան մէջ ձորամիջում սրինգը շարունակում էր կերկերալ և իրեն կանչել...

Փոթորկուեց Ոսկեծամը։ Հոգու խորքում անդիմադրելի խռովք զգաց։ Վեր բարձրացրեց վանդակապատը, լուսնալոյսի տակ յանկարծ տեսաւ իր Երծուիին, որ սրինգը շրթներին իրեն էր փնտռում, արագ ելաւ կանգնեց պատուհանի գոգին. խաչակնքեց երեսը և.. նետուեց անդունդը՝ իր Երծուիի բազուկների մէջ...

Ներքինին լսեց վանդակապատի ջարդուելը, ներս ոստնեց, բայց չհասցրեց բռնել անդունդ նետուող աղջկան։

Պատուհանի առաջ կանգնելով՝ նա սարսափ զգաց գեղեցկուհու ինքնասպանութիւնից, և սարդարի կողմից պատժուելու երկիւղը համակեց նրան։

Առաւօտեան ի՞նչ էր պատասխանելու տիրոջը.

Յասաւուլների ուղեկցութեամբ նա շտապեց ձորամէջ՝ Ոսկեծամի դիակը գտնելու։ Բայց գետափ հասնելով՝ երկիւղած կանգ առաւ անհաւատալի հրաշագործութեան առաջ։ Ոսկեծամը կենդանի էր և գտնւում էր իր սիրածի բազուկների մէջ... Ինչպէ՞ս էր կատարուել այդ հրաշքը։ Արդեօ՞ք թևաւոր հրեշտակ էր այդ աղջիկը թէ՞ մի վտանգաւոր կախարդ... Ի՞նչն էր փրկել նրան. Նրան փրկել էին գետափի զոյգ ուռենիները՝ հովհարի նման տարածուն, դալար ճիւղերը գրկել, պահպանել էին աղջկան և, ո՜վ հրաշք, նա կենդանի էր մնացել...

Քնից արթնացնելով այդ մասին ահով յայտնեցին սարդարին և հրամանի սպասեցին՝ բանտարկելու համար յանդուգն տղային ու կախարդ աղջկան։

Սարդարը ասես մղձաւանջային երազում էր լսում ներքինու պատմածը։ Կատարուած հրաշքից հոգեխռով ու երկիւղած՝ նա մի պահ քարացաւ, գունատուեց. ապա՝ «ալլա՜հ, ալլա՜հ» գոչելով հրաման արձակեց.

— Թէ սէրն այնքան ուժեղ է, որ արհամարհել է անդունդն ու մահը, թո՛ղ ուրեմն ազատ լինեն սիրահարները, գնան ու սէր վայելեն... Թո՛ղ կատարուի ամենազօր ալլահի կամքը...

(Շար. նախորդ թիւէն եւ վերջ)

Զանազան-զարմանազան

Տասնըեօթը տարեկան գեղանի ճափոն երգչուհի մը, վերջերս, իր բոլոր հագուստները հանելէ վերջ նետուած է կայսերական պալատին շուրջ գտնուող լիճի սառած ջուրերուն մէջ։ Ոստիկան մը օգնութեան փութալով՝ հազար դժուարութեամբ յաջողած է զայն ազատել։

Գեղանի երգչուհին, Փուրութա Վըշուէ, յայտարարած է թէ կը փափաքէր անձնասպան ըլլալ և հագուստները հանած է որովհետև երկինք ելլելու համար հագուստ պէտք չէ.

Աւելի վերջ սակայն խոստովանած է թէ նպատակը անձնասպան ըլլալ չէր, այլ պարզապէս աղմուկ հանել անունին շուրջ, որովհետև լսած էր թէ Մէրիլին Մընրօ հռչակաւոր եղած է իր մերկութեան շնորհիւ.

Անմահ Յ. Պարոնեան կը խօսի...

ԿՍՄԻԹՆԵՐ

Բարեւ։

— Բարի եկար պարոն Խեկար, այսօր գործի չգացի՞ր։

— Չգացի. երթալիք ալ չունիմ։

— Ինչո՞ւ։

— Գործ չմնաց որ երթամ, վարպետս համբայ տուաւ։

— Ի՞նչ պատճառի համար։

— Աղէկ ծառայած ըլլալուս համար, ինչու որ համբայ տուած օրն ըսաւ, թէ քու մատուցած ծառայութիւններէդ մեծապէս շնորհակալ եմ. Ուստի փափաքելով, որ քեզի մեծ վարձատրութիւն մը ընեմ, որոշեցի որ քովէս հեռանաս եւ աչքս չտեսնայ քեզի։

— Հիմա ինչո՞վ կը զբաղիս։

— Օրուան խնդիրներով։

— Խօսէ՛։

— Եթէ քիչ մը համարձակ խօսելու ըլլամ չես վռնտեր ա՛։

— Մի՛ վախնար։

— Ըստ իմ խոնարհ կարծեաց՝ օրուան կարեւորագոյն խնդիրներէն մէկն ալ աս է, թէ քանի որ առանց պարտքեր դիզելու ապրիլը անկարելի է մեզ, գոնէ իմաստութեամբ վարուելով պարտք չվճարելու գիտութիւնը սորվեցնենք մեր զաւակաց։

— Աս ալ գիտութի՞ւն է, պարտքդ չես տար, կը լմննայ կ՚երթայ։

— Այնպէ՛ս չէ, վարժարանի հոգաբարձութիւններն ալ ձեզի պէս կարեւորութիւն չեն տուած այս գիտութեան եւ շատ սխալած են։

— Ինչո՞ւ։

— Անոր համար որ, եթէ Ֆրանսերէնի կամ անգղերէնի տեղ այս գիտութիւնը սորվէին մեր երեսփոխաններ իրենց պարտատէրերը տեսնալնուն պէս չէին շուարեր մնար, չէին սկսեր քորուիլ, այլ համոզիչ խօսքերով զոհ կ՚ընէին իրենց պարտատէրերը։

— Բայց պարտք չվճարելու գիտութիւնը սորվեցնելու տեղ, եթէ պարտք չդիզելու արհեստը սորվեցնենք՝ աւելի աղէկ բան չե՞նք ըլլար։

— Ո՛չ, պարտք չվճարելը աւելի շահաւոր է... այս պարտք չվճարելը նոր բան մը չէ. Քրիստոսէ իբր չորս հարիւր տարի առաջ է. Քրիստոնէութենէ շատ հին է... բայց ի՛նչ օգուտ, որ քրիստոնէութիւնն այսօր կը պաշտպանուի եւ պարտքերնին չվճարողները երեսի վրայ կը ձգուին... ով որ ամպերուն վրայէն անցած է, տեսած է հարկաւ Ստրեփսիատը, որ կ՚աղաչէ Սոկրատայ, որ պարտքը չհատուցանելու արհեստը իրեն ուսուցանէ։

— Թող այդ Ստրեփսիատը, ափիոն հանէր։

— Ըսել է թէ՝ շատ հին ատեններու մէջ ալ պարտք չվճարել կայ եղեր, մինչդեռ մեր խմբագիրներէն ոմանք կը պնդեն, թէ իրենց միջոցաւ տարածուեցաւ այդ գիտութիւնը։

— Ասանկ ալ գիտութիւն լսած չունէի։

— Սոկրատի պէս մարդու մը դիմելով՝ անկէ խորհուրդ հարցունելը կը հաստատէ, թէ այդ գիտութիւնը կարծուածին չափ դիւրին բան մը չէ։

— Իմ խելքս չի հասնիր դրամական գործերու, մալիէն գնա՛, անկէ կատարեալ տեղեկութիւն կ՚առնես։

— Ուրիշ ի՞նչ ունիս։

— Սա ցաւալի լուրն ունիմ, որ Էրզրումի մէջ քանի մը ամիսէն մարդ չպիտի մնայ։

— Ո՞ւր կ՚երթան կոր։

— Լեւքէրի պըպանիցին նայելու որ ըլլաս, ամիսը բնակիչներէն տասը հազար հոգի քինոյէն կը մեռնին եղեր։ Քաղքին մէջ ուրիշն հազար հաշուելով, բաւ կ՚ըլլայ թէ, ուր ամսուան մէջ Կարինը բոլորովին պիտի պարպուի։

— Լեւքէրի գրածին մէջ սուտ չկա՞յ։

— Կարելի՞ է որ չըլլայ, բայց որչա՞փ կայ, խնդիրը հոն է։

— Երկու զերօ զեղչենք։

— Գէշ չըլլար, որովհետեւ Լեւքէրին բրածը քիչ մը անզգուշութիւն է կարծեմ. գրիչը ձեռք առնել եւ ամիսը տասը հազար հոգի ջարդել։

— Մեզի վերաբերեալ ի՞նչ լուր ունիս։

— Ձեզի վերաբերեա՞լ մի... զարին գինը բարձրանալու վրայ է։

— Գարին ի՞նչ վերաբերութիւն ունի մեզի. թող աւստրիացիները մտմտան, որ գարեջուր կը խմեն. թո՛ղ ձիերը մտմտան։

— Մենք ալ մտմտանք, որովհետեւ խաշուի տեղ գարի կը գործածէինք, հիմա ի՞նչ պիտի ընենք։

— Աստուած ողորմած է։

— Ուրիշ ի՞նչ ունիս։

— Քսակ մը լեցուն Թերսխանէի կեղծ պիլէք ունիմ։

— Քաղաքական...

— Քաղաքակա՞ն... քաղաքական սա ունիմ, որ սա կռիւը լմննալէն վերջը դիւանագէտներուն իւրաքանչիւրին մէյ մէկ մեհեան պիտի կառուցանեմ, ամենուն արձաններն այդ մեհեաններուն մէջ պիտի կանգնեմ, եւ գլուխս բաց, անոնց երկրպագութիւն պիտի ընեմ։ Անոնք մեր գիտցած ու ճանչցած աստուածներէն շատ վեր են։ Աստուածներուն կենդանիներ կը զոհէին, ասոնց մարդ կը զոհենք ու հարիւր հազարներով կը զոհենք։ Ես ասոնցմէ վախցայ։ Մնաք բարով։

— Ի տեսութիւն։

◆

Դեսպանախորհուրդն ո՞ւր պիտի գումարուի։

Լորտերու ժողովին մէջ Լորտ Տէրպի ըսեր է թէ, այս խնդիրը քայլ մը առաջ գացած չէ։

— Թուրքիոյ պէս, կ՚ըսեն հիմա մեր բեռնակիրները։

Բայց ինչո՞ւ այս խնդիրը քայլ մը առաջ գացած չէ մինչեւ այսօր. հա՛, եթէ գացած չէ, գոնէ քայլ մը ետ ալ գացած չէ, ուր որ էր հոն կեցած է, խնդիրը ի՞նչ յանցանք ունի. անդամալուծեցին խեղճը. ինչպէ՞ս կրնար շարժիլ։

— Ըստ մեզ՝ խնդիրը ուր որ է, դեսպանախորհուրդը հոն գումարելու է։

— Ո՛չ. Ռուսիան կ՚առաջարկէ եղեր գումարել այնպիսի երկրի մէջ, որ Արեւելեան խնդիրէն բնաւ շահ չունենայ։

— Եւ չէ՞ն կրցած մինչեւ հիմա անանկ երկիր մը գտնել։

— Ո՛չ։

— Հայաստանի մէջ գումարեն թող՝ որ առայժմ բնաւ շահ մը չունենալէն զատ բաւական վնաս ալ տեսաւ։

ԾԻԾԱՂ

Կինը կ՚ըսէ ամուսինին.

— Երէկ, մեր աղջկան հետ խօսեցայ կեանքի զանազան հարցերու մասին։ Կը հասկնաս, այլեւս 17 տարեկան աղջիկ է։

— Է՛, յուսամ թէ շատ մը նոր բաներ սորվեցար, կը պատասխանէ ամուսինը։

Բացուած է պիքֆայեայի ծանօթ
ՕԹԷԼ ԼՕՌԻՆ
(ՄԱՍՆԱՃԻՒՂ ՊԷՅՐՈՒԹԻ ՀԱՄԱՆՈՒՆ ՊԱՆԴՈԿԻՆ)
ՄԻՇՏ ԱՒԵԼԻ ԼԱՒ
Լեռնալիբանանի միակ հայկական անկիւնը
ՓՈՐՁ ՄԸ ՁԵԶ ՊԻՏԻ ՀԱՄՈԶԷ
Տնօրէնութիւն ՆՈՐԱՇԽԱՐՀԵԱՆ Հեռ. 129

Ժողովրդի բուռն փափաքին համաձայն
Իտալահայ դերասան՝ ՊԵՐՃ ԹՈՄՊՈՒԼԵԱՆ
Երկրորդ անգամ ըլլալով կը կրկնէ
ՕԹԷԼԼՕՆ
Նախաձեռնութեամբ՝
ՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ
ԵՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ ՏԻԳՐԻՈՍ ԼՍԻՍԱԳՈՅՆ ՈՅԺԵՐՈՒՆ
Կիրակի 24 Յունիս, 1956 կէսօրէ առաջ ժամը 9ին Սինեմա Տիանայի մէջ
Նախապէս ապահովեցէք ձեր տոմսերը հետեւեալ վայրերէն.—
Թ. Ոսպինեանի մօտ (Ֆօթօ Արաքս, Պր. Քէլէշեանի մօտ (Քաֆէ տը լա փոսթ), Տպարան Սեփէն եւ ներկայացման օրը կիշէէն։

Ուշադրութիւն Ուշադրութիւն
Վերաբացուած ՃԷՊԷԼ ԱՐԶՈՒՆԻ
Պանդոկ - ճաշարան - սրճարանին
Ղեկավարութեամբ՝ ՅԱՐՈՒԹԻՒՆ ԳՆՃԵԱՆԻ
Գեղեցիկ տեսարաններ, զով օդ, մաքուր սենեակներ, հանգստութիւն,
անթերի սպասարկութիւն, առատ ելեքտրական լոյսեր, ուր
ամէն ընտանիք այցելելէ ետք, անպայման պիտի
ուզէ կրկնել իր այցելութիւնը ամբողջ ամառ-
ուան տեւողութեան

ԲԱՑԱՌԻԿ ԱՌԻԹ ՄԸ
ԱՆԳԼԵՐԷՆ ՍՈՐՎԻԼ ՓԱՓԱՔՈՂՆԵՐՈՒ
Անգլերէնի ծանօթ ուսուցիչ Պր. Միշէլ Զաթմաճեան (Լոնտոնէն վկայ. և 14 տարուան փորձառութեամբ օժտուած) անգլերէն դասաւանդութեան խմբային դասընթացքը կը շարունակէ գիւղին և արդիական մեթոտներով սորվեցնելու անգլերէն լեզուն.
Դասաւանդութեան շրջանը կը սկսի 1 Յուլիսին և կը տեւէ մինչև 1 Նոյեմբեր 1956.
ՉՈՐՍ ԱՄՍՈՒԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՔԻՆ ՀԱՄԱՐ 30 Ս. ՈՍԿԻ ՄԻԱՅՆ
Արձանագրութիւններու համար դիմել՝ գրատուն ՄԻՇԷԼ ԶԱԹՄԱՃԵԱՆ
Հրէկջներու պողոտայ, Հեռաձայն թիւ 14823
Ամէն օր երեկոյեան ժամը 3էն — 8 (բացի կիրակի օրերէն)
Փութացէք արձանագրուիլ՝ սահմանափակ թիւով տեղեր կան

Անդամական Գիւղագնացութիւն դէպի
ՂԸՆԷՄԻՒԷ
Նախաձեռնութեամբ՝
ԿԻԼԻԿԵԱՆ ՇՐՋ. ԵՐԿՍԵՌ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ
ԿԻՐԱԿԻ 24 ՅՈՒՆԻՍ 1956 ԻՆ
ԾԱՆՕԹ.— 1.— Մեկնում Շաբաթ գիշեր ժամը 12ին մանչերու բաժինէն։
6.— Երթեւեկի համար որպէս ծախսաբաժին արձանագրութեան պահուն կը գանձուի 350 ս. դ. արական սեռէն 300 ս. դ. իգական սեռէն։
3.— Իւրաքանչիւր մասնակցող ինք պէտք է ապահովէ իր հացը եւ անհրաժեշտ սպասները։
4.— Արձանագրութիւնները կը փակուին Ուրբաթ 22 Յունիսի երեկոյեան։
5.— Նկատի առած պտոյտին հաւաքական հանգամանքը իւրաքանչիւր մասնակցող պարտի հնազանդիլ կարգադիր յանձնախումբին։
6.— Մասնակցիլ փափաքողները կրնան արձանագրուիլ ամէն օր երեկոյեան ժամը 4—6 եւ 7—9 Կիլիկեան վարժարանի մանչերու բաժինէն։

ՐՕՄԷՐ
ԱՆԳԼԻԱԿԱՆ ՆՇԱՆԱՒՈՐ
ՀԵԾԻԿՆԵՐԸ
ՏՈԿՈՒՆ, ԳԵՂԵՑԻԿ ԵՒ ԱԺԱՆ
CYCLE
ASHFORD
ENGLAND

Սուրիոյ ընդհանուր ներկայացուցիչ
ԱՏԷԼ ՔՈՔԷՇ
Դամասկոս.— Իպն Խալտուն Պողոտայ, Հարիքա թիւ 39,
Հեռաձայն 10082